

Ինչուան որ տղան երկու տարեկան ըլլայ՝ բնաւորութիւնը շատ դժուար կը հասկըցուի . կարծես թէ ինչպէս որ կերպարանքին գծագրութիւ ամ սէ ամիս ու շաբաթէ շաբաթ կը փոխուի , բնաւորութիւնն ալ նոյնպէս կը փոփոխի . Այս տեսնես որ իրեք ամսական տղու մը համար կը զրուցեն թէ հօրը ելած է , վեց ամիսէն մօրը կը հանեն , մէկ տարիէն բոլորովին պապուն կը նմանցընեն : Ի՞ս նմանութիւնները հարկաւ հիմ մը ունին , բայց երեւակայութին է զիրենք սաստ կացընողը . ասանկ է նաև հոգւոյն գծագրութիւնը , որ է բնաւորութիւնը . որովհետեւ պզտիկ տղան լեզու չունի , դուն շատ անգամ պատահական դիպուածը իրական բնաւորութիւն կը կարծես . նեղութիւն մը ունի , դուն կարծես թէ լալկան կամ բարկասիրտ է . վատառողջ ու տկար է , դուն կարծես թէ հանդարտ ու խելացի է : Ի՞սով կ'իմացուի որ առջի երկու տարին շատ դժուար է տղուն բնաւորութիւնը ձանչնալը : Ուրեմն ի՞նչ կերպով վարուելու է տղուն հետ ան միջոցին : — Ի՞մէն բանէ առաջ համբերութիւնը ձեռք առնելու է . անկէ ետքը մէկ կողմանէ վարպետութիւն բանեցընելու է , մէկալ կողմանէ անուշութիւն :

Վարպետութիւնը հոն պիտի երենայ որ տղուն ամեննեխն երես ըստրուի , ու պզտիկ է ըսելով՝ անպատշաճբաններու մէջ կամքը չկատարուի . հապա աղէկութեց համար սիրուի , պակասութիւնը վար զարնուի : Բայց մէկ կողմանէ ալ անուշութիւն պէտք է ցուցընել , այնչափ որ երբեմն քիչ մը պինդ ձայնով ալ խօսիլ ու յանդիմաննել պէտք ըլլայ նէ , բարկութեան ու կատաղութեան նշան չտրուի տըղուն . անհամբերութիւ խրատ տուողին վնաս կ'ընէ , ու խրատը լսողին օգուտ ըներ , թէպէտ և պզտիկ տըղայ ըլլայ : Ի՞ս ասանկ ըլլալով , ի՞նչ ըսելու է ան մայրերուն որ տղոց պակասութեանը վրայ շուտ մը կը բար-

կանան , կրակ կը դառնան , ու անգթութեամբ կը զարնեն կը ծեծեն խեղչ տղաքը , աւելի իրենց գազանային սիրտը պաղեցընելու՝ քան թէ զանոնք կը թելու համար : Ո՞եր խօսքը այսպիսեաց համար չէ . վասն զի ասոնք իրենց տղաքը մեծցընել միայն կը նային , որ անբան կենդանիք ալ կ'ընեն . մենք անոնց համար կը խօսինք ու կը գրենք սիրով աս ու ասոր նման բաները , որոնք որ իրենց տղաքը կը թել ու աղէկ մարդ ընել կը փափաքին :



ԱԶԳԱՑԻՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Օ միւռնիոյ մէծ հրետէկէն խառուղիներուն եղած օգնութիւններ :

Պարեգործութեան առաքինութիւնը աս սքանչելի յատկութիւնս ունի որ սովորաբար բարիք մը ընդունողէն աւելի՝ նոյն բարիքն ընողին ուրախութիւն կը բերէ . բայց որովհետեւ ի՞նչ և իցէ առաքինութիւն կամ բարի բան ըստ ինքեան սիրելի է ամենուն , անոր համար ոչ միայն բարերարն ու բարերարեալը կ'ուրախանան , հապանաև տեսնողներն ու լսողները : Ի՞ս ուրախութիւնս ունեցանք մենք ալ հետղիւթէ քանի որ լսեցինք թէ այլեւայլ կողմերէ որոնք ու որչափ դրամական օգնութիւն ըրեր են ։ Օ միւռնիոյ աղետալի հրդեհէն վնասուած աղքատներուն :

Ո՞տերս տեղեկացանք որ նաև Ի՞նգղիա գտնուած հայ և յոյն վաճառականները 7300 լիրէ սթերլին հաւաքեր են իրարմէ ու տեղացի բարերարներէ՝ նոյն հրդեհէն վնասուողներուն համար : Ի՞ս գովելի ու նախանձելի մարդասիրութեան առաջին շարժէ ու յորդորող եղեր են՝ մէյմը աղգասէր պարոն Հակոբ Լուծիկեանը , որ Լ ոնտրա () ամանցւոց դեսպանին առաջին թարդմանն ու բարտուղարն

է, մէյմ'ալ ազնիւ պարոն Օ ոհքապը, որ (Սամանցւոց տէրութեան կողմանէ նոյն մայրաքաղաքին մէջ հիւպատոս է . իսկ առաջին բարի օրինակը տուողն ու բարերարութեան գործադիրն է մեծանուն Պալթաճի՝ յոյն ասպետն ու վաճառականը, որ ինքը նախ 200 լիրէ սթերլին դրեր ու մնացածն ալ ուրիշներէն հաւաքեր է :

Ուկետ տարակոյս չունինք որ Օ միւռնիոյ լուսալոյսը աս բարերարութիւնս ալ ատենին կը հրատարակէ, բայց մենք ալ մեր կողմանէ աւելի կերպով մը հռչակելուզեցինք, որպէս զի բարերարաց ուրախութիւնն աւելնայ, և մեր երախտագիտութիւն՝ մասնաւորապէս մեր ազգայնոց կողմանէ՝ յայտնի ըլլայ :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵԽԱԳՐՈՒԹԻՒՆ

Հին և նոր անուանոց պատարքարչութեանը վրայ աւշինութիւն :

(Օ ԱՅՐԻՍ անցած տարուան սեպտեմբերի տետրին մէջ (երես 267) նորահնար բառերու վրայ խօսած ատենիս, վեր 'ի վերոյ յիշեցինք տառադարձութեան վրայ ալ թէ ինչպէս մեր նախնիք հին ազգերուն բառերը երբեմն առանց թարգմանելու, իրենց ազգային հնչմունքովը կը գործածեն : Լու գործածութիւնը հասարակ բառերու մէջ քիչ տեղ պէտք կ'ըլլայ, մանաւանդ թէ թարգմանչին ախորժակէն կը կախուի . զոր օրինակ իմաստուն կամ իմաստասէր ըսելու տեղը՝ սովորութէս կամ ֆիլսոփայ ըսելը . իսկ յատուկ անուններու մէջ հարկը կը բերէ : Բայց որովհետեւ մէկ ազգի մը տառերովը մէկալ ազգին հնչմունքը բացատրելը շատ դիւրին բան չէ, անոր համար կը տես-

նենք որ մեր նախնիք տառադարձութեան անվլքէպ կանոնով մը՝ ամենէն մօտիկ հնչմունք ունեցող տառերը սահմաներ են, ու միշտ մի և նոյն ըստնաց կամ լ ատինացւոց տառին դէմ հայերէն նոյնը կը գործածեն : Լու կանոնին վրայ մէկ քանի բան մը ըսելէն առաջ, իրեք ազգին՝ այսինքն ըստնին, լ ատինին ու հայուն մէկմէկու պատասխանող տառերը հոս դնենք .

Յոյն .	Լատին .	Հայ .
α	a	ա
β	b	բ, վ
γ	g	գ
ð	d	դ
ɛ	e	ե, է
ζ	z	զ
η	e	է, ի
ð	th	թ
՛	i, j	ի, յ
χ	c, k, g	կ
λ	l	լ, ւ
μ	m	մ
ν	n	ն
ξ	x	քս, շ
օ	o	ո
π	p	պ
ρ, ր	r, rh	ռ, հր
σ	s	ս
τ	t	տ
ւ	y	իւ, ի
Փ	ph, f	փ
χ	ch	ք, իւ
ψ	ps	փս
օ	o	ու
օս բառի սկիզբը	v	վ, ւ
օս բառի մէջ	u	ու
է, ի, օ, օ	he, hi, ho, hy	{ հե, հի, հօ, հօւ .

Լու կանոնով բացատրեցին մեր նախնիք աստուածաշնչին ու ուրիշ գրոց մէջ եղած ամենյատուկ անունները : Լուկէց յայտնի կ'երենայ որ հին ատենին ինչուան հիմա՝ կամ ուրիշ ազգաց տառերուն հնչմունքը, և կամ մերիններունը, կամքիչ մը մերը՝ քիչ մը անոնցը (որ աւելի հաւանական է) կամաց կամաց փոխուելով, ասօրուան օրս շատ անուններուն հնչմունքը ամենեին մէկմէկու չափատասխաներ . զոր օրինակ ըստնինը ու մենք լիւ իւլիա ու լիւրէնէ կ'ըսենք, լ ատինը մէլլիւ ու լիւրէնէ կ'ըսենք : լ, մանապէս